

քաղաքացիներն՝ իրենց յատուկէն թող շինեն, որովհետեւ իրենց կը վերաբերի զնոսու պահելն ու նահանգի ծառայութիւն ընելը:

Այս բանս մեզի համար մեծ հարուած մը պիտի ըլլայ. — եւ վերն ըսածին համեմատ՝ ինչպիսի է — ինչ կ'ըլլայ մեր վիճակը. — ինչպէս պիտի կրնանանք կատարել տերութեան հրամանն, երբ մեր առանձին զօրութիւնը շատ սկաւր է եւ բանի մը կարող չենք: — Կրտսիչ ու բողոքովին փճանալու ենք . . . : Բայց արդեօք՝ ասով տերութիւնը պիտի օգտուի . . . : Այս վերջին կործանման վտանգն, այն ամենամեծ հարկաւորութեան մէջ՝ հասարակաց արկը մեզի պիտի չօգնէ՝ — այն, արկը՝ որն որ մերն է. եւ անոր համար է, որ հոն եւ այն միջոցին օգնէ մեզի, ուր ու երբ անհրաժեշտ հարկաւորութիւնը կը պահանջէ: Եւ ուր է արդեօք աւելի մեծ ու աւելի ճնշիչ հարկաւորութիւն, քան հոն՝ ուր որ տերութիւնը կը հրամայէ մեզի, որ բան մը կատարենք:

Այս ամէն բաներն, իբրեւ ամենաարդար ու ճշմարիտ բաներ կը համարինք: Այսու ամենայնիւ շատ հեղ միայն այն ատեն կրնայ մարդ իւր նպասակին հասնիլ, երբ արդարութիւնն աւելի զօրաւոր ու հելիսակութիւն ունեցող իշխանութիւն մը իր պաշտպանութեանը տակ կ'առնու: Եւ որ իշխանութիւնն աւելի մեծ ու զօրաւոր է, քան տերութեան կարգերունն ու ղիճակներունը:

Ուստի կարծիքս է, որ խնարհութեամբ տերութեան կարգերէն խնդրենք, որ մեր նպատակին հասնելու համար, միջնորդ ըլլան եւ մեր վնհափառ իշխանապետէն բարեհաճին ընդունիլ, որ ըստ այսմ մեր ամբողջութեանը (integritas) մէջ մնալով՝ մեր յետին փճանալունն առջեւ առնուինք:

Նոր արտօնագիր ընդունելու նկատմամբ հարկաւոր կը տեսնեմ, որ ասիկա տերութեան կարգացն ու ղիճակաց միջնորդութեամբն ըլլայ: Վասն զի մէկ կողմանէ 1791ի աւագածողովն որոշեց, որ իշխանապետէն խնդրէ զասիկա առանց գնահատութեան. մեկալ կողմանէ՝ մեր որդիական վտահոտութիւնն այն կողմանէ ալ ցուցնելով՝ տերութեան կարգերունն աւելի զօրաւոր միջնորդութեանը յայ կրնանք ունենալ:»

ՅՈՂՎ. ԱՆՆՅԻ



Ս Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԹԻՒՌՓԻԼԵՆԵՑ ՆՈՐԵՈՐՈՐԴ ԸՆԹԱՆՈՒՄԻ
«ՅՈՂՎՅՈՂ ԳՆՏԱԿՆԵՐՈՑ ԳՈՐԻՆ ԵՒ ՅՄԱՆԻ
ՎԱՅՈՒՑ»

1.

Յաջորդ տողերն եւ ուսումնասիրութիւնը բուն քանի մը տարի յառաջ պէտք էին գրուած ըլլալ, ինչպէս արդէն դիտաւորութիւն կար: Վասն զի արդէն շորտ տարի յառաջ Միտրան կամ Գալուստ Տէր Մկրտչեան «Արարատ» մէջ հրատարակեց յարգի բնագիր մը՝ Էջմիածնի մատենադարանին կրկին ձեռագրաց համեմատ: Վախ մ'եղարն ալ ընդարձակ ուսումնասիրութիւն մը լայն հանեց, որուն ուղղութիւնը կը տեսնուի նաեւ վերնագրէն, այսինքն՝ «Ազատամեղեւոտի աղբիւրներէց», նոյն տարին հրատարակեցաւ ամբողջը նաեւ առանձին զգրուկով նման խարագրի ներքեւ: Ի միջի այլայլ կը ծանուցանէր հրատարակիչը (էջ 39) որ կարելի չէր եղած իրեն համեմատել հայ բնագիրն ասորի նահաբեռագրին հետ, ուստի նոյն «այդ բարդատուութիւնը մնում է ձեռնահասանքերն»:

Անուշտ արժանի ալ էր հրատարակուած հայ բնագիրը համեմատուելու եւ ընդհարուած ուսումնասիրուելու: Նախ նոյն իսկ մեր զրականութեան համար, որուն ամենահին շրջանի մէկ բեկորն է՝ այժմ մուտագրութեան եւ կորստանէ աղտոտած, ընտիր ոսկեգարու լքուած, զործ Ասալին թարգմանչաց միայն, մերձաւորապէս այն խմբին՝ որմն ունիք Մարտիթայի գործոյն թարգմանութիւնը: Բայց ասիկէ եւս յարգ ունի նոյն կտորը, աւհասարակ ընդհանուր եկեղեցական սրբազական (hagiographic) զրականութեան համար: Յայտնապէս ասորերէնէ թարգմանուած հայ բնագիրն ամեն նշան ունէր համարուելու այն հնագոյն վկայաբանութիւնն, զոր գրած կ'ըսուի «Թեոփիլոս Նորադարձ», որ ինք վերջն ակնատեսն կը կոչէ վկայից նահատակութեան, ուստի գրութիւն մ'որ գտնէ Գ. դարէն սկզբէն ըլլալու էր եւ որ մինչեւ այն ատեն գտնէ սկզբնագրին համար կրտսած կը համարուեր: Ճիշդ այս կէտն որ ասորի բնագիրը չկար, ուրիշ պարագաներու հետ՝ արդեւք եղան այն ժամանակ մեր այս դիտողութիւնքն զգրու: Եւ ի վերջոյ այն ժամանակ շատ աւելի բան մ'ընել պիտի չկարենայինք քան հրատարակիչն եւ ուրիշները:

Միտրանի հրատարակութիւնը բնականաբար ուշագրութեան առնուեցաւ: Հայագէտն Կոնիքիք քիչ մ'եղարը հրատարակեց անգղերէնէ թարգմա-

1 «Յիշատակ Գատակչեց Գորիս եւ Էժմիճ վկայիցն ի թերթի «Արարատ» 1896, Օգոստ. էջ 385-392:

2 «Արարատ» 1896 Սեպտ. էջ 425-440:

3 Գալուստ Տէր Մկրտչեան «Ազատամեղեւոտի Ազբի բնագիր, Յիշատակ Գատակչեց Գորիս եւ Էժմիճ, եւն: Վաղարշապատ, ապ. էջմ. 1898, Փոքր 8^ր էջ 91. քննութիւնք» էջ 3-62, հայ բնագիրը էջ 63-91: շեղմանկ օգիտակ մը բարեհաճած էր մեզի ալ խորհու, որուն համար հոս ալ հրատարակու էր յայտնենք մեր ընդհակալութիւնը:

նութիւն մը Հայ բնագրին:՝ Նոյն ժամանակ Հայագետն Ն. Մառ գրեց բաւական ընդարձակ թնտեսարարական մը առաւ լեզուաւ:՝ որ թարգմանուած էր Կոմսսիս Վարդապետի՝ ծանօթ է մեր ընթերցողաց՝ թերթիս մէջ Հրատարակուած ըլլալով:՝ Որչափ ալ Հայագետին գրուածքն ուղղուած էր գլխաւորաբար Միաբանի այն կարծեաց դէմ որ Գորիսայս վկայաբանութիւնն Ազաթանգեղեցայ գրեց աղբիւրներէն մին կը Համարեր, մէջը շօշափուած էին առեկն կարեոր կէտեր: Այնպէս որ ստուգիւ այն ժամանակ աւելորդ էր զբաղել միեւնոյն խնդրով: Այժմ թիւ է կը վերագրուանքնոյն խնդրին, սա միակ պատճառաւ. է՝ որ կը յուսանք լուսարանել մէկ երկու կէտ, զիստաբար Հայերէնին եւ ասորերէնին աղբար: Ասան զի բազմաութեան միակարգեւէր՝ գոր վերն յիշեցնէր, այժմ բարևուած է, ասոր բնագրին մտերս գտնուելովն ու Հրատարակուելովը:

Նսկէ յառաջ եթէ կարելի էր Հայ բնագիրը Համեմատել, այս միայն անուղղակի ծամբով կրնար ըլլալ, եւ այն յոյն խմբագրութեան Հետ. — եւ այս Համեմատութեան զիստար աղբարէն նշանակած է արդէն Հայագետն Ն. Մառ: Ասան զի թեկնիկոսի Քուած գրութիւնը ըստորովն անծանօթ շէր նաեւ Հայերէնին յառաջ: Միևեւնի Մետափրատեսի (Ժ. դարուն) վկայաբանութեանց Տաւադամն ունի նաեւ վկայաբանութիւն մը Գուրիսայո, Սամննասայ եւ Աբիբայ, որ ինչպէս այժմ կարելի է վճռակի բնել Համեմատութեամբ Հայոյն եւ ասորայոյն, Հիմնական է թեկնիկոսի վերագրուածը, միայն ըստ ոճին՝ բարեփոխուած եւ քիչ մ'ալայլայած, ինչպէս է Մետափրատեսի ստորութիւնը: Մ. Սոյ վկայաբանութիւնը նաև ծանօթօրէն էր լատին թարգմանութեամբ Սուրբոսի Հաւաքման մէջ,՝ զոր կրկնած է Գիրքթնոն իւր Եղեթական Հնագոյն Գիւլտակարանաց Հաւաքման մէջ՝ ասով ստոր բնագրին պակասը լեցրինելու Համար.՝ նոյնը՝ յոյն բնագրով՝ կրնայ տեսնուիլ նաեւ Միխիլ Հաւաքման մէջ: Մետափրատեսի անուշաշ Հնագոյն յոյն բնագիր մ'ուներ առջեւը, զոր տեսած ըլլալու է նաեւ Արեւմտա Կեոսարայի, երբ իբր 895 կն կը գրէր իւր Ներբողանը Սամննաս, Գուրիսայ եւ Աբիբ վկայից վրայ:՝ Յոյն բնագրին ալ Հիմն ի Հարկէ

ասորական մ'ըլլալու էր: Այժմ ըստ ինքեան Հայ բնագրին Համար՝ որ յայտնապէս ստորի նախաբանագրէ մնէ, եւ այն՝ Ճշգրիտ թարգմանութիւնն, աւելորդ է Մետափրատեսի խմբագրութեան Հետ բարդատեւ ըսյց միայն երկրորդաբար: Մեզի Համար կարեւոր է այժմ գտնուած ստորին:

Ջարտակից է որ այսպէս ժամանակ կրնար կորուած մնալ ստորի բնագիր մ'այնպիսի սրբոց որ այնչափ մեծ հռչակ ունէին Ասորաց մէջ, մինչեւ արդէն Եփեսոսի Գ. դարուն զանօրէ եւ Չարիք գերազանցաբար կը կոչէ «խոտովանողը» (սես վարը): Հնուց կը տօնուէր իրենց յիշատակը Նոյնմեր 15ին՝ նաՀաստակութեան օրը:՝ եւ ի պատիւ իրենց կանգնուած էին եկեղեցիներ, Հատ մ'ըստ ասանպաութեան արդէն 346ին:՝ Ասորի եկեղեցեայ ամենամեծ Հանճարն Ս. Եփրեմ՝ ներբողած է վիաներս, ինչպէս կը վկայէ իւր կենսագիրը թէ «Գաւէ խօսա ի վերայ սրբոյն Հիմնեայ եւ որդւոց նորա Մակաբեանց. եւ է վերայ Սրբոց Սամնայ, Գուրիսայոյ եւ Աբիբոյ որ վկայեցին յՈւռՀնա»: Որչափ ինձի ծամբով է անտիպ են դժբախտաբար այս երգերը, որ ըստ Ռահմանեայ պակասաբար կը գտնուին Բրիտանական թանգարանին մէջ ձեռագրին մէջ (Mus. Brit. Add. 14, 592) սա խորագրով՝ *Ἐπιστολὴ Ἰωσῆφ* կամ «Մարջնայ (երգը) է վերայ յստորովանողաց»:՝ Ասորի ուրիշ նշանաբան մտանադիր մը Ջ. դարուն՝ Յարիք Սրեճից՝ նոյնպէս ներբողած է կրկին երգերով, միովն Գուրիսայ եւ Սամննաս, միտալին՝ Աբիբայ գործը արդէն Նաեմանիէ՝ նշանակած էր Նիտրոսին ձեռագրաց մէջ գտնելով, իսկ Գիրքթնոն Հրատարակից բնագրով եւ անդ. թարգմանութեամբ, միայն ստորի բնագիրը այժմ նաեւ ինչպէս, թողալով ստիշները՝ ծանօթ էր Աբիբայ վկայաբանութիւնն՝ որուն ծայրը Տեղեկանին՝ Նորագարձ Թեկնիկոս՝ բա-

1 Տես 1277ին գրուած Տեսնացոյցն իտալը Ռահմանի, p. VIII. որուն Հետ Համեմայն է Գիրքթնոնի իսկ ձեռագիրը՝ Anc. syr. doc. p. 190-1. Նոյնպիսի ժե բուն Գուրիսայ եւ Համնայ նաՀաստակութեան օրն է, մինչ Աբիբ վկայ է Սեպտ. 2ին: Նոյնպէս՝ երեքը Քայաւցան՝ եւ Նոյնմեր ձե օրը (Տե՛ Է) կը գնեն մեր Յայագ. աւորինիս ալ, սես վարը:

2 Աբրահամ եպ. Երեմեայ 346ին կ'ըսուի թէ շինած է «Մատուան յստորովանողաց», այս սրբոց, ըստ վկայութեան Երեմեայ ժամանակագրութեան (Համ. ԺԸ) ուրիշ անանուն ժամանակագիր մը կը յիշէ մատուան մը վանքով կրօնաւորաց Երեմեայ մտ բարձունքի մը ծայրը եւ երբորդ մը թարգմանի Հարուստին դրան թով: Տես Ռահմանի, p. VIII, n. 4.

3 Տես Assemani, Bibl. Or. I, 50.
4 Ռահմանի, p. VIII, n. 1.
5 Ass. Bib. Or. I, 329ff (hom. 191) եւ 330ff, Սրեճից ենած է իբր 451ին, եղած եպիսկոպոս Բաւանած ըստայի Սրեյց 519ին եւ մեռած 521ին, իւր մասին սես Wright, A short history of syr. Lit. (Lond. 1894) p. 67-72.

6 Տես Գիրքթնոն՝ Սրեճեայ ներբող Գուրիսայ եւ Համնայ, ստորի բնագիր՝ էջ 96-107 (անգլ. թրգմ.) p. 96-106) Սրեճեայ ներբող (Բիբեայ՝ ստորի բնագիր էջ 86-96. (անգլ. թրգմ.) p. 86-96)՝ Ասորի բնագրին եւ անգլ. թարգմանութեան էջերը զաս զաս են՝ երկու մասէ ըստով տարձը:

7 Bedjan, Acta Martyrum et Sanctorum (Parisiiis 1890ff) I, 131-143 (Գուրիսայ եւն), I, 161ff (Աբիբայ)

1 Conybeare, ի թերթին The Guardian, 1897 February. Գործախաղարար այս թերթիքը շուրճ առնեան: 2 MAPP'S H., Galacta Terza-Maximiliana, Ազաթանգեղեցայ աղբիւրներէն, եւն., ի թերթին՝ Вазант. Временникъ, 1897, Nr. 3 u. 4 3 pp. 8.
3 Տես «Հանգէս», 1898. Օգոստոս.—Սեպտ. էջ 267—271.
4 Մետափրատեսայ եւ իւր գործոց ու Հրատարակեանց մասին սես այժմ Krumbacher, Geschichte der Byz. Lit. München 1897, p. 200—3.
5 SURIUS, De probatis Sanctorum vitis. Vol. IV, (Colon. 1618) Nov. 15, p. 339 ff.
6 W. Cureton. Ancient syriac Documents. Lond. 1864, p. 113—124.
7 Migne, Patrol. Ser. Gr. CXVII, 128—141. Սուրբոսի լու՝ անդ. 127—142:
8 Տես Migne, CVI, 787—806. լու. սես Սուրբոս՝ անդ, էջ 345, եւ Հար. Ջ. 366 եւն: Արեւմտայն մասին՝ Krumbacher, p. 129ff, 524ff.

ցայստ կ'ըսէ թէ գրած էր Գուրխաստյ եւ Հմմտոյ «Յիշատակարանը»,¹ վկայութիւն մը՝ զոր վարը պիտի տեսնենք: Սակայն ճիշդ այս գրութիւնը կրտսած կը համարուին: Գիւրջթմնօրինակի համար՝ հաւաքելով ասորական հնագոյն յիշատակարանին (— որոնց մէկ մասը ծանօթ է հայ թարգմանութեանը, միւսներն ալ անընդամենը թարգմանուած են, բայց այժմ անգիտ, —) կրնար բաց ի լաւութեանը,² «Վարդապետութիւն Աւաքելոց» եւ «Վարդապետութիւն Միմանի կեփոյ» անվաճարակներէն:³ Տրատարակել միայն երեք հնագոյն վկայարանութիւններ, այսինքն Շարբիլի,⁴ Բարսամիայի,⁵ եւ (Թեոփիլոս արուած) Աբբահայն, զոր յիշեցինք: Վերջնայ ընկիւր Գուրխաստյ եւ Հմմտոյ յիշատակարանքը կը պակսէին. ուստի թերին լրացնելու համար գրած էր Մետափրաստայ խմբագրութեան Սուրբնոս լատիներէնը:

Արդ այս գրուած համարուած բնագիրն է որ այժմ գտնուած է: Անտիղոյց Սարոսց արքի սարգրաբըք իգնատիոս Եփեսոս Բ. Ռահմանի, որ հանրածանօթ է իբր քաջ ասորաւէտ, 1893ի մայիսին Երուսաղէմ գումարուած «Ս. Հաղորդութեան Հանրածոցովի» առ թիւկ այցելելով սուրբ քաղաքը, Մարտինոս Աղոսոյ Ս. Մարկոս վանքին մէջ կը գտնէ ձեռագիր ասորի ձեռագիր մը, որ պահած էր այս վկայարանութիւնը, Բնական է որ փութացած է Տրատարակել նոյն բնագիրը, կցելով լատիներէն թարգմանութիւն մ'ալ եւ նոյն լեզուաներու թիւն մը: Ռահմանի գիտէ նաեւ հայերէն բնագիրն որպիսութիւն՝ որչափ կրնար տեսնել Կոնիսթիքի թարգմանութիւնն է, եւ տեղ տեղ նկատի առած է նոյնը, իրեն համար ի հարկէ հարազատ Թեոփիլոսյ գործն է իւր Տրատարակած ասորին, ուստի իբր 297ին գրուած ամենահին ասորի յիշատակարան մին է, մինչ հայը՝ քանի որ բաւական ասորեր է, եւ մնասանդ վերջը մեծ կայր մը զոր ասորին ունի՝ պակասաւոր ըլլալով, այս ըստ այն արժեքը չունի, եւ լաւ է միայն ասորոյն հարազատութիւնը ցուցնելու համար: Արդ այս բնագիրը համեմատելով հայերէնին հետ, մեք իրեք տարբեր գտանք: Հայը յեականա նոյն ալ ըլլալով ասորոյն, կը ցուցնէ որ իւր արժեքէն բան մը տուածած չէ, այնպիսի նախագաղափար մ'ունեցած ըլլալով որ շատ աւելի հին ու հարազատագոյն էր քան Ռահմանեայ ասորականը. եւ որչափ ալ ա-

ղաւաղութիւններ եւ անճշգրտութիւններ չեն պակսիր, այսօր ալ «Թեոփիլոսյ» գործոյն հնագոյն ներկայացուցիչն համարուելու է, մինչ ասորին յայտնադէտ նոր ձեռքէ մ'անցած է: Այս ամենն աւիթ տուաւ մեր այս համառօտ ուսումնասիրութեան, ուր ի հարկէ զվաւար ուշադրութիւն դարձուած է հայերէնին եւ ասորեայն փոփոխ աղբիւրին:

Մեր գիտութիւններն ըստ այսմ երկու բնագիրի մասին են, հայերէնին՝ զոր Տրատարակեց Մետարան, եւ ասորականին որ լոյս տեսաւ Ռահմանեայ խմբագրով. երկրորդ արար ի նկատի առնուած է Մետափրաստայ խմբագրութիւնը: Միւս բնագիրները մեր ծագողն դուրսը իման, նաեւ հայերէն խմբագրութիւնները: Վասն զի Գուրխաստյ եւ Հմմտոս հայ եկեղեցոյ մէջ ալ տունուելով, պակաս չեն ուրիշ վարքեր ալ: Այսպէս է «Վկայարանութիւն Աբբահայն Գուրխաստյ եւ Մամնայն» որ Տրատարակուած է վկայարանութեանց վնենտիկեան Տրատարակութեան առաջին հատորին մէջ,⁶ ուշ ժամանակի խմբագրութիւն մը նոյնպիսի հայ լեզուաւ, ըստ երևուածին թարգմանութեան յունականի էր որ համառօտութիւն մըն էր Մետափրաստայ գրածին եւ որ կը սկսի այսպէս՝ «Ի ժամանակս Գիոկղէտիանոսի թագաւորին այր օմի Գուրխաստ անուն է գեղջէն որ կոչի Սարկիզիսիս» եւն: Ճիշդ այս բնագիրն է զոր արդէն Աւագրեան Տրատարակած էր իւր Սրբոց վարքց մէջ, ի հարկէ տեղ տեղ քիչ կամ շատ բարեփոխելով ըստ պիտոյից, ամբողջ յուսաբանելով ծանօթութեանց մէջ, ուր համեմատուած է Մետափրաստայն եւ ուրիշները, կցելով մեջը նաեւ Աբբահայն վկայարանութիւնը:⁷ Աւագրեան կը նշանակէ իրեն այսինքն կրկին ծառայտոր ձեռագիրները վնենտիկոյ, այսինքն՝ Գուրխաստյ եւ Մամնայն վարքց համար՝ ճառքս. Գ, մտգ. Ե, Գ, նկթ., Աբբահայն համար՝ Գ, յԵ, Նոյնը կը բերուենք ձեռագիր ցուցակի մը համեմատ, զոր առջեւ ունիմ, այսինքն ճառքս. Թ, Թ, 214 (թաւառ ՈւՉ = 1224 թուին յԱնապատս Ս. Լուսուորչի, մասնաղագրարնին Թիւ. 17, Ա, 2.) եւ ճառքս. Գ, Թ, 469 (հին բուրբոք, Թիւ. 985, Է, 2.) վերջին միայն հասած մը. նոյնը կայ նաեւ ճառքս. ԼԳ (Թիւ. 1583, Գ, 2.) բայց սակ ընտրիսականութիւն է Պարթիս ձեռագիրին: Պարթիս հաւաքումն կրկին օրինակ ունի այս բնագիրն, այսինքն Anc. fonds Nr. 47 (Թ, 23 Բ.) եւ Nr. 88 (Թ, 426 Բ.) ուրիշ տեղեր ալ շատ օրինակներ գտնուելու են եւ կան: Աւելի եւս համառօտ բնագիր մըն է «Վկայարանութիւն որբոցն Գուրխաստյ, Մամնա եւ Աբբահայն որ թէ անկան կը գտնուի» եւ թէ Յայտնուորք-

1 Աբբահայն վկայարանութիւնը եւ յիշատակարանը տես Cureton, p. 73-86 (ասորի մասն) եւ p. 72-85 (անգլ.) բնագիրը Bedjan, I, 144-160:
 2 Հմմտ. ի միջն անթիւկ այլոց մեր ավարդ: Առաքելոց եւն. Վ Էննա 1896, 80 էջ 442:
 3 Cureton, p. 41-63 (ասորի) եւ 41-62 (անգլ.)
 4 Cureton, p. 63-72 (աս.) եւ 63-72 անգլ. — բաց ի բնկանէ Հմմտ. նաեւ Moesinger, Acta SS. martyrum Sabelii et Barsamaei. Osonponti (Իտալորա.Գ) 1874:
 5 Acta Sanctorum Confessorum Guriae et Shamonae exarata syriaca lingua a Theophilo Edeseno anno Christi 297, neue adiecta latina versione primus edit illustratque Ignatius Efraem II Rahmani, patriarcha Antiochenus Syrorum-Romae 1899. 80 քր. XXVII+19+28, առաջըրկ՝ ներածութիւն, երկրորդը՝ լատիերգ. եւ երրորդը՝ անգլերգ.:

1 «Վարք եւ վկայարանութիւնք Սրբոցն Հոր. Ա. (Ա.Ե.Ն. 1874.) էջ 273-277:
 2 Ա. Գրեթան Հ. Միլտոն «Լիակատար վարք եւ վկայարանութիւնք Սրբոցն, Հոր. Ը (Ա.Ե.Ն. 1813) էջ 436-458, ուր Գուրխաստեայ մասը՝ էջ 437-442, 449: Աբբահայն էջ 444-455, Թամթումութիւնք էջ 455-8: Աբբահայն վարքց հին անունն է վնենտիկոյ ճառքս. Գ, Թ, 304 (հին բու. մաստար իւրոյր երկուք պարթ. Թիւ. 1014, Թ, 2.)
 3 Ի միջն այլոց վնենտիկոյ ճառքներ-փողովածու Թիւ. 89: (Նստագիր Թձ = 1851 տարւոյ), հան. ԽԳ, եւ այլն:

ներս մեջ¹, եւ հոն ապրեաւ ալ էջ²։ Ի վերջոյ յիշնից վրացի թարգմանութիւն մը վկայարանութեան Գորոյ, Սամսի եւ Աբիբոյ, զոր կը յիշէ Ն. Մառ.՝ եւ որ չգիտնից կայ ուրիշ հայկականաց միայն հետ։ Ահ հետք չէ եւ ուրիշ շատ բառալիք, եթէ ծանօթանար վրացի թարգմանութիւն մը հնազոյն հայերեւելի, զոր հրատարակեց Միաբան. վասն զի անով մինչդ Գրեւելի Գրեւեանցիք թէ ճշգրտելու անոր հնուութիւնը եւ թէ աղաւաղութիւնըք սրբադրելու։ Այս մասին մեր այսը հայադէտ Ն. Մառի վկայ է։

Նախ քան բուն խնդրոյն միջամուտը բլլալը յիշնից նաեւ այն կրկին հայ ձեռագիրները, որոնց համեմատ հրատարակած է Միաբան իւր ընագիրը, տարբերութիւնք նշանակելով «Ա» եւ «Բ», համառօտութեամբք։ Երկուքն ալ էջկիւմանի ձեռագիրներ են, Մարտիրոս-ճառքներինը, զորոնք ընդարձակ նկարագրած է Միաբան յառաջ բերելով յիշատակարանները³։ Առաջինը (Ա.), զոր կը նախընտրէ Միաբան, էջկիւմանի Թ.Ի. 936 ձեռագրին է, կարկնեացի կամ «Մայր Եռցակի», Թ.Ի. 916, Թ.Գ.Ե. 52X32 սնդ.Մ. Անուութեամբ, «միջին կամ ստորին երկուստեք, այլը՝ եռասուամբ», երկուքն՝ 38—42 եւն տողերով, բառեր յաճախ աննշատ։ Բուն յիշատակարանը թերատ բլլալով, որոշ թուականն անձանօթ է. իսկ գրիչն է՝ Թովհանէս նուառտ գրիչ է սուրբ Գրիգորիս,՝ ըստ Միաբանի հաւանօրէն Սարգսիականը. օրհնակը, զոր այնչափ դժուարութեամբ ձեռք կը ձգէր գրիչը՝ միաբանակից խոյնեց Եովհանէսի⁴։ Միաբան իբր ծի. քարու կը գնէ գրչութիւնը, յամենայն դէպս ներս. Ընդհանրէն ետքը։ ՌՃԶ (= 1687) թուին, երբ ձեռագիրը Եովհանէսիանց կը գրաւուէր, նորագած է նոյնը Չաքարայ Սարկաւագ։ Բովհանէսիականութիւնը ցուցակագրած է կարկնեանց. («Մայր-Եռցակ»), էջ 85—88)։ Գուրիս եւ Ըմնիի վկայից պատմութիւնը կը սկիւր էջ 45էք՝ «ն.մ.թ. 945» եւ շարունակութիւն է Աբրահամ խոստովանողի թանկագին հաստատմաներին⁵։

Բ. կամ երկրորդ ճառքներին է էջՄ. Թ.Ի. 939, կարկնեան «Մայր-Եռցակի», Թ. 919, բնդ-հանրայեւ՝ նիւթով, գրչութեամբն են շատ նման նախընտրեցին, սկիզբը պակասուոր (ճառք Ա—Գ), իսկ պարունակութիւնը ցուցակագրած է նոյն կարի-

նեանց. (անդ՝ էջ 99—102), որուն համեմատ ձեռագրին ՂԵ հասածը կամ ճառն է Գուրիսայ եւ Ըմնիի վկայարանութիւնը՝ կից նոյնպէս Արեւելեան վկայից մէկ կտորին։ Բազմաթիւ յիշատակարաններէ կ'իմտրուի որ գրչին են՝ Մարկոս եւ Եղայարը Միթիթար, որոնց «առաջինն անհամեմատ վարժ, գիտուն եւ յաշը գրիչ է քան երկրորդը, ք զբութեան տեղը՝ Սարգսիականի անպատար. բայց թուականն անորոշ։ Սակայն Միաբան նկատելով այլեւայլ պարագաներն, ի մասնաւորի այն յիշատակարանն որ կը պատմէ նոյն վանաց միաբաններուն տարուին ի Գուրիս այլազգեաց ձեռք, մինչեւ որ Սարգսիականն ու շըճակայքն 1200ին ապասեց Եղայարը սպասարար եւ գարձեալ նոյն դէպքերի համար յիշուած թուականն՝ որուն համեմատ նոյն տարին նաւասարգը փետր. 3ին կը զուգարկուի, կը հետեւեցնէ իբր գրչութեան տարի ՈԱ—Չ (= 1186—7.) վասն զի այսպիսի տարի էին 1185—8 տարիները։ Եւսմանայն դէպս 1167 եւ 1170 տարիներէն յառաջ չէ կրնար բլլալ, վասն զի ճառքն սիրը կը պարունակէ նաեւ Եովսէփի թուրք վկայի եւ խոսքով Գանձակեցոյ վկայարանութիւնքն, որոնք յիշեալ թուականները կը պարունակեն։

Երկուքին աւելագրութիւնը հնազոյն ձեռագրաց համեմատ է, այսպէս «է», գրեթէ չէ քործածուի, այլ միշտ «ն», յաճախ չէ գրուի բառավորըն եւ նաեւ բառաւորի։ Եւն՝ որոնք այժմ մեր նպատակէն դուրս են։ — Մենք անցնինք այժմ Թեոփիլեոյ գրութեան։

Այս ստղերը գրուած էին, երբ մեր ձեռքն հասաւ «Աբարատ» թերթին 1900 տարւոյ Հոկտեմբերի թիւը։ Այն տեղ կը գտնենք Յ. Թովհանէսի մէկ գրութիւնը՝ որ մեր նիւթին կը վերաբերի եւ հետաքրքրական կ'աներ կը պարունակի, խորագիր ունենալով՝ «Գուրիսի եւ Ըմնիայի վկայարանութիւնը»։ Եզրուածագրին նպատակն էր բուն լուսագանել այն խնդիր թէ ինչ կայ կայ վկայարանութեանս եւ Ազաթանգեղայ բրոց մէջ, ցուցնելու որ սխալ է Միաբանի այս աղբարին նկատմամբ յայտնած կարծիքն Առք համար նկատի առնուած է բուն վկայարանութեանց հարազատութեան եւ հեղինակին ինչիւրն, եւ այն յառաջ բերելով՝ «տեղ տեղ բառաք մ» որ մեզի անձանօթով մնացած էր, եւ նաեւ առ այժմ անմատչելի տակաւին։ Գրութեան էքնադատական մը Վիլհելմ Գիտէլի, որ ըլլա տեսած է Գեօտտրիգենի Գիտութեանց Ընկերութեան ջեկուցագրին մէջ⁶։

Ինչպէս մեր ընթերցողը յարգնիւրդու կը տեսնեն՝ գերմանացի գիտականն ալ նոյն եղաւկացութեան հասած է, որուն հասած էինք մենք ալ, միակ տարբերութեամբ որ մեզի Հայոցն գրականութեան համար արժէք ունի։ Արդի ասորին

¹ Ըմնի. մեր «Եռցակ», էջ 32, 67, 537, 560, 587 եւ 897, ամենէն ալ Տրէ Է (= Նյ. Ժե.) տես նաեւ էջ 1073։ Սկզբնաւորութիւնն առհասարակ՝ «Այս երեք տարբեր վկայք էին ի ժամանակս», եւն։ Եարակից է սովորաբար՝ «Երանելագործութիւնը որ եղան ի ձեռն խոստովանողացն գրիտոսի Գուրիսայ, Սամսիայ եւ Աբիբոս տարկուագին։ Եռուորք բարեպաշտութեան մերս մ», եւն։ Բայց հոս ալ պէտքունութիւնը պակաս չեն, թէեւ ընդհանուր ամամբ Գրիգորի իւսութեանց Ենթեց խմբագրութիւնը կը ներկայացնեն շատերը։

² Տես Տրէ Իոսայէի կոչումն Յայմատուրքն ապ. Գ. Պոյն 1834, Մասն Բ, 236—8։

³ Տես «Հանդէս» 1898, էջ 269։ ԺԱ. քարու ձեռագրի մը համեմատ հրատարակած է նոյնը Ժօրգանիս (ՏՎԷ. 1883, էջ 223)։

⁴ Տես Միաբան, անդ՝ էջ 42—59։

⁵ Անդ՝ էջ 33—9 Ըմնի. Մառի գիտութիւնը «Հանդէս» 1898, էջ 287։

⁶ «Աբարատ» 1900, էջ 480—4։

⁷ Göttinger „Gelehrte Anzeigen“ der k. Gesell. d. Wiss. 1900, Juni p. 506—512։

հին չէ, այս խնդրէ դուրս է: Մենք աւելի կը կարծենք թէ նոր ձեռքէ մ'անցած է, եւ ասիէ ծագած են այն բազմաթիւ նշաններն ու ժամանակին անմիաբան կէտերը: Հայերենին մէջ ասոց մեծ մաս մը չկայ, որ ինքնին կրնայ ցուցնել թէ հայ թարգմանութիւնը՝ նաեւ այսօր իւր ամէն աղաւաղութեամբ հանգերէններկայացուցիչ է հնագոյն ասորի խնայագրութեան, որ ի հարկէ պէտք չկայ Գ. գարու վերջէ կամ Գ. գարու սկիզբան հնդկականի մ'ըլլալ: Բայց յամենայն դէպս պատահուելի հնութիւն մ'ունենալու էր: Փոխաբարձարար նաեւ արդի ասորին կ'ուղղէ հայերենին բազմաթիւ աղաւաղութիւնները եւ կը լուստորէ մի թիւ փոխադրութիւնները: Բայց ասոց մասին կարգաւ. յարդշներով: Արիշ զբըլածքներ առիթ կ'ունենանք յընթացս գրութեան յիշելու: Այս տեղ յիշենք միայն ուրիշ քննադատական մ'ալ որ լոյս տեսաւ բիւզանդական թերթին մէջ՝ Հոս ալ միեւնոյն եղալիացութեանց կը հասնի քննադատը, միակ ասորբանութեամբս որ աւելի մէտ է յունական խմբագրութիւնը, կամ ճշգրտորէն այն ասորի նախագաղափարն որուն վրայէն փոխադրուած ըլլալու էր հնագոյն յունարենը, իբրեւ սկզբնականին ամէնէն մերձաւորն ընդունելու:

(Հարևանիէ):

Հ. Ե. Տ.



Լ Ե Ձ Ռ Ռ Ս Ր Ս Ն Ս Կ Ա Ն

Վ Ի Լ Ի Վ Յ Ն Հ Ս Ե Ե Լ Ե Լ

Արդէն անգամ մ'առիթ ունեցանք զեկուցում մը գրելու ճիշտ այս նիւթոյ մասին, եւ այն առիթու գրութեան մը, որոյ մասին այժմ խօսք կ'ըլլայ: Նոր հայագետս մը՝ Յովսէփ Աբաստ հրատարակած էր այն ժամանակի իբր քննաձառակագրեմական աստիճաններ ընդունելու համար՝ կիլիկեան հայերէնի կամ՝ ինչպէս սովորեցանք կոչել՝ նախնեաց ուսմիտէնի պատմական քերականութեան մ'առաջին մասերը. (տես «Հանգես» 1900, էջ 17 եւն): Նոյնն արդէն սկսաւ մաս առ մաս հրատարակուիլ նաեւ հայերէն թարգմանութեամբ Հ. Ե. Ալգերեանի. («Բազմապէս» 1900, էջ 245—9, 264—7 եւն): Այժմ եթէ կ'անդադրուանք նոյն նիւթին անոր համար է որ ամբողջ գործը լոյս տեսաւ այս օրերս լիակատար՝ խորագրով՝ «Պատմական քերականութիւն կիլիկեան-հայերէնի», ստուար հատոր մը՝ ճոխ պարունակութեամբ, թերուութիւնը չհաշուելով՝ լիակատար քերականութիւն մը մեր հին ուսմական լեզուին: Ասոր հա-

մար կ'արժէ քանի մը խօսքով ծանօթացնել նոյնը մեր ընթերցողաց:

Թերուութիւն մը թերուս համարուի շատերէն այն պարագան՝ որ բարեբախտաբար երկրորդական է եւ միայն արտաքին, այն՝ որ գործը միաձոյլ չէ: Հեղինակը յիշեալ առաջին մասը իւր քննաձառ հրատարակած առնել՝ գրած էր ամբողջն ալ, որ արդէն ընդ մամուլ էր, բայց այս միջոցին այցելել կարենալով մեր Մատենադարանն ու Վինետկոյ ձեռագրաց ճոխ հաւաքումը կրցած էր բազմաթիւ նոր նիւթեր ժողովել, զորոքը կարելի չէր գործածել առաջին արդէն սպուած մասին համար: Այս թերուութիւնը լրացնելու համար այժմ բուն գործոյն էական մասին կամ «Չեւախօտութեան» սկիզբը կցած է ընդարձակներածութիւն մը (p. 115—140), ուր յաւելուածօրէն նշանակուած են յաւելիքն ու փոփոխելիքն այն առաջին մասին կամ «Չայնագիտութեան»: Անկէ ետքը բուն քերականութիւնը միաձոյլ է, սպագրութեան պատրաստ ձեռագիրն իւր նոր քննութեանց համեմատ բարեփոխած ըլլալով, (p. 141—407.) ի վերջոյ ունենալով յաւելմանց փոքր բաժին մը (p. 408—415): Ընդարձակ յաւելուած մը, զոր կրնանք լրացուցիչ հետազոտութիւն մը համարիլ, քննութեան կ'առնու այն լեզուն՝ զոր կը գտնենք առակաց եւ առակաւորաց այն ճոխ հաւաքման մէջ, զոր հայագետն Ն. Մառ հրատարակց եւ որով կը փակի գիրքը. (p. 416—444):

Այսպէսով այժմ ընդարձակ քերականութիւն մ'ունինք այն հայ լեզուին կամ բարբառին, որուն շատ ժամանակ չէ որ մտադրութիւն ընել սկսած էր հայ բանասէրը: Ինչպէս ուղղութեամբ կը նշանակէ հայագետը Յառաջաբանին մէջ (p. V ff.) հայ քերականութեանց մեծ մասը խոսնակոյտ մըն է օրինակաց եւ լեզուի ձեւոց ամէն գարեթէ, ճոխ ըստ այսմ պարունակութեամբն, բայց աղքատ՝ քննադատութեամբ, առանց անդրադառնալու որ մի եւ նոյն բառին ու բային այն բազմապի եւ նորաձեւ կազմութիւնք չէին կրնար միեւնոյն գրաբարի կամ լեզուի ղոնջ շղթանին վերաբերիլ: Այս մասին որոշ անուշանութիւն, եւ ինչպէս գրաբարի պիլեայլ լեզուաձեւելու (մետրոպեան, յունաբան եւն) նոյնպէս յատկապէս միջինդարեան հայերէնի կամ նախնեաց ուսմիտէնի զանազանութիւնը՝ գրեթէ բացառապէս Վիեննայի Միթիմարեանց գործն է, Յատկապէս՝ «Քննական քերականութեան» արդիւնքն է այս, որ առաջին անգամ որոշ շեշտած է նախնեաց ուսմիտէնին գոյութիւնն իւր

1 «Byz. Zeitschrift», IX (1900), Heft 2-3, p. 580—3, պարզ A. H. ստորագրութեամբ: